

որ երբեք իրենց եկամուտները ու շահերը մէկմէկէ չիրածնեն . ուստի ինքն անձամբ Եւրոպան իր որդւոց մէջ բաժնեց , անոնց իւրաքանչիւրին բնակութիւնը որոշելով : Մէկը ֆրանքֆորդի մէջ տունը շարունակեց . միւս չորսը Եւրոպայի առաջին զլիսաւոր քաղաքաց մէջ սեղանաւորութեան տուներ բացին : Բարիզ քաղաքը Յակոբ կամ Ճէյմս պարոնին ինկաւ , որ 1792ին ծնած է , և մէկ հատիկ ապրող որդին է . միւս չորս տուները հիմա Մայէր Անսելմոսին թոռները կը մատակարարեն . և են , Անսելմոս 'ի Վիեննա , Լիոնէլ 'ի Լոնտոն , կարլոս 'ի Նափոլի և մէկ ուրիշ կարլոս մը , նախընթացին որդի , 'ի Ֆրանքֆորդ :

Այս հնգեակ դաշնակցութեանը վրայ կը կայանայ Եւրոպայի ամենէն ճոխ սեղանաւորաց տուներէն մէկը , և թերես քան զամեն տուներէն ճոխը : Այս տանս մեծագոյն յաջողութիւնը 1813 և 1814 տարիներուն սկսած է : Ամենուն ծանօթ է թէ Ռոչիլտին տունը որչափ ծառայութիւն ըրած է Եւրոպայի ամեն տէրութեանց՝ անոնց փոխառութեանց յանձնառու ըլլալով . որով զարմանք չէ՝ եթէ Ռոչիլտները , և զլիսաւորաբար Ճէյմս Ռոչիլտը , այնչափ պատուանշան ընդունած ըլլան գրեթէ բոլոր թագաւորներէ : Մինչև 1815էն 'ի վեր Աւտորիոյ կայսրն անոնց ժառանգական աղնուականութիւնը չնորհեց , և 1822ին պարոն տիտղոսը անոնց տուաւ :

Առևտրական գործերը միշտ առետրական գործ են , սովոր էր ըսելու Ճէյմս պարոնը . ոչ զգացումն , ոչ հայրենասիրութիւնը և ոչ քաղաքականութիւնը անոնց մէջը մասն ունին , և Ռոչիլտ այս շահու գործոց մէջ բարեբազդ մահկանացու մը եղաւ . իր զգուշաւոր շահախընդութիւնը երկու երկու երկմիլիոն ֆրանգ կարող եղաւ շահելու : Բայց ասոր մէջ մարդկութեան ըրած շահը ինչ է արդեօք :

Ի վերայ այսր ամենայնի օրագիրք անոր աղքատաց բարեգործութիւնը համբաւեցին : Ասոր համար լաւ կը համա-

րինք շատ մը տարի առաջ հոչակաւորն չայնէն գրուած մէկ քանի խօսք հոս յիշել : « Այս լրագրաց կողմնակցութիւնը ինծի անախորժ է . անցած օրը սրինդ զարնող աղքատ կոյրի մը մէկ ստակ մը տուի . և սակայն իմ այս ողորմութեանս վրայ մէկ լրագիր մը չէ եղած որ խօսի : Թէպէտ և համեմատաբար շատ աւելի էր քան 500 ֆրանգը որ Ռոչիլտ պարոնը շատ ատեն չկայ աղքատաց բաժնել տուաւ , որոնց վրայ ամենայն լրագրաց աղաղակը լսուցաւ » :

Երկու երկմիլիոն : Մեծ ճոխութիւն մըն է այս , անշուշտ . բայց հաւատացէք ինծի որ երջանկութիւն չէ . սուտ բարեբաղդութեան մը պատրուակ է :

## ՀԱՅԻ ՊԱՏԱՌԻ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

### ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ՄԱՐԴ

ՆԱՄԱԿ ԶՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ

ՇԱՀԵՐԱԿԱՆԵՐԸ

(Տես Երես 141)

Սիրելի օրիորդիկ , եթէ անցեալ օրուան պղտի պատմութիւնը կրցեր ես աղէկ հասկընալ , պէտք է քեզի յայտնի եղած ըլլայ արեան շրջանին բոլոր գաղտնիքը , և ահա դու հիմա շատ աւելի յառաջադէմ ես քան թէ միջին դարու և աւելի հին ժամանակաց բոլոր գիտունները , որ և ոչ մտքերնէն կ'անցընէին զայն :

Թերես քեզի խորթ երենայ որ մարդիկ 5 կամ 6000 տարի ուշացած ըլլան անանկ բան մը սորվելու՝ որ այնչափ մօտանց իրենց կը վերաբերէր , և այնչափ գիւրին էր մակաբերել : Եւ չէ արդեօք անլուր բան որ այնչափ բազմաթիւ սրտեր այնքան երկայն ժամանակ բարախած ըլլան , և իրենց տեարքն ամենսին անփոյթ եղած ըլլան անոր բուն

պատճառը ստուգելու։ Եւ սակայն ստուցիւ եղածն այդպիսի է։ Երկու հարիւր տարիէն շատ աւելի չկայ որ սրտին խաղը և արեան ընթացքը հասկըցեր են, և այն մարդը՝ որ իր անունը այս գիւտիս հետ շաղկապեր է, արժանի է որ մեզմէ ալ իր վրան երկու խօսք լսէ։

Այս մարդուն անունը Հարվէյ կ'ըսուէր։ Ինքը անդղիացի էր և բժիշկ Անդղիոյ կարողոս Ա. թագաւորին, որ 1648ին դիսատուեցաւ. երբ առաջին անգամ սիրտ ըրաւ հրավարակաւ սորվեցրնելու թէ արիւնը անդադար մարմնոյն մէկ ծայրէն միւսը կը շրջէր՝ միշտ մի և նոյն ճամբէն անցնելով, մեծ գայթակղութիւն մը պատճառեց ընդհանուր աշխարհիս առջին։ Խելագար համարուեցաւ ամենէն, յանդուգն նորասէր մը և ցնորաբան։ Հին փարզապետութիւնները հիմն 'ի վեր կը տապալէր. ուստի և իբր փոխարէն բոլոր այն աղնուութիւններն վայելեց՝ զոր մարդիկ յօժարակամ կը շռայլեն անոնց՝ որ իրենց նորութիւններ զուրցելու կը համարձակին. վասն զի, ինչպէս կը տեսնես, դժուարին բան է զմարդ իր ունակութեանց մէջ անհանդիստ ընել։

Մարդկային պատմութե մէջ միայն Հարվէյն չէ որ ժամանակակից կարծեաց դէմիրաւունք ունենալու համար յանցաւոր սեպուած ըլլայ։ Ապագայն միշտ հանճարեղ ջանից երախտապարտ է, պարծանքով իր ցուցակին վրայ անուն մըն ալ աւելցնելով։ Սակայն հանճարեղ մարդը այս փառքը իր կենդանութեան ժամանակ հատուցանելու է։ Ամեն բան մէկէն ստանալ անկարելի է։

Բաածս, սիրելի օրիորդ, հին պատմութիւն մըն է՝ այլ միշտ նոր. և ինձի համար, շիտակն ըսեմ, մեծ զուարճութիւն մըն է մտածել՝ թէ մեր այժմեան մեծ մարդիկներուն երկը քառորդքը որչափ ծիծաղելու նիւթ մատակարարեն պիտի այն պղտի աղջիկներուն՝ որ ասկէ երկու հարիւր տարի ետքը գան պիտի։ Ժամանակը մեծ վրէժիսնդիր մըն է, որ շատ բան և շատ մարդիկ իրենց բուն տեղը կարգելով կը դնէ։ Եւ ահա, ու-

րովհետև խօսքերնիս Հարվէյին վրայ է, շատ հետաքրքիր եմ զիտնալու թէ ի՞նչ պատասխան կու տար կարողոս Ան, փետրազարդ, ժապաւինաճեմ ու երիզապատ պալատական մը, այն տմարդիին որ զբարեսիրտ Հարվէյն իր խենթգիւտովիր աւելի վեր սեպէր քան զնորին շնորհաշուք վեհափառութիւնը, բոլոր բրիտանիոյ տէրն ու թագաւորը։ Եւ սակայն քեզի ի՞նչ օգուտ կայ այսօրուան օրս անոր շնորհաշուք վեհափառութենէն. անոր ի՞նչ պարտականութիւն ունիս. և ի՞նչ շահ կը յուսաս անկէ. մինչդեռ հիմա չես կրնար Հարվէյին անուան յիշատակը լսել, առանց յիշելու որ անոր պարտականութիւն մը ունիս։ Ասկէ հազար տարի ետքն ալ, երբ մարդկութիւնը բոլոր այն յառաջադիմութեան ասպարէզն ընէ, որ արժան է թէ իրմէն յուսացուի, ով սիրտ մը ունի՝ զՀարվէյն ճանչնայ պիտոր, մինչդեռ Անդղիոյ կարողոս Աը. շատոնցուընէ 'ի վեր ջնջուած ստուեր մը պիտոր ըլլայ, կամ պատմութեան խորը կորսուած յիշատակ մը։

Մեր երախտազիտութեան պարտքն հատուցանելէն ետե՛ առ սիրտը դառնակը, առ այն պղտի քսակը՝ որ անանկ գեղեցիկ կերպով կ'աշխատի։ Հիմա լսելու ես բոլոր այն մասերուն բուն անունը որ մեր պատմութեան մէջ զուրցեցինք։

Երկու մեծ բաժանումները Փորտքք կ'ըսուին, երկու պղտի քսակները՝ բլրակը, և ըստ իրենց զրից կը զանազանուին յաջակողմեան և 'ի ծախակողմեան, աջակողմեան փորոք, ծախակողմեան փորոք. աջակողմեան ըլմակ, ծախակողմեան բլթակ։

Այն ներքին դռները՝ որոնց վրայ կը կայանայ մեքենային բոլոր խաղը, կ'ըսուին դռնակը։ Քիչ մը ետքը երբ չըրհանին և շոգեշարժ մեքենաներուն մեկնութիւնը քեզի զուրցելու ըլլան, այս նենցաւոր դռնակներուն ալ պիտոր հանդիպիս, որոնք մէյմը մտնողին ալ ելլելու անցք չեն տար. բայց այն ատեն ալ կափարիչ անունը կը տրուի անոնց։

Բացօղեայ ընդունարանը, պէտք չու-  
նիմ քեզի զուրցելու, թողն է, ուր ա-  
րիւնը կու գայ օդուն հետ կը շփուի:

Ստորերկրեայ երակին վրայ, կը յու-  
սամ՝ որ շատ երկայն խօսեցանք. այս  
երակը նըրազիքն է՝ ուր մամացը կը ժո-  
ղովի, և անոր մէջը ընկղմած խողովակ-  
ները՝ հետևաբար մամացաբեր անօթ-  
ներն են, այն մէկ հատիկ անօթները՝  
որոնք սիրտը բան մը կը բերեն՝ որ անկէ  
ելած չէ:

Բաշխող խողովակները որ մեքենա-  
յէն կ'ելլեն՝ ամեն դին երթալու հա-  
մար, մենք շնչերակ կը կոյենք. վերա-  
զարձի խողովակները՝ որ զջուրը դէպ'ի  
մեքենայ կը դարձընեն, երակ կ'ըսուին:

Միով բանիւ մինչև նաև այն քա-  
մոցներն ունինք 'ի մեղ, որ ջուրը ճամ-  
բան ժողոված աղտոտութիւններէն մա-  
քրելու որոշեալ են: Ասոնք այն բեռ-  
թափելու սենեակներն են, որոնց վրայ  
խօսեցայ քեզի, երբ խօսքերնիս լերդին  
վրայ էր, որոնց մէջ արիւնը ծառայու-  
թեան չեկող նիւթերը կը պարպէ, և  
ուսկից գրաբանները մաքուր կ'ելլէ, ը-  
սեմ, որպէս զի մեր գործածած նմա-  
նութիւնը յիշեցընեմ:

Ինչպէս կը տեսնես, կարգաւ ամեն  
մասը կը գտնուի, և այն հնարքն որ մեր  
գիտուններն մոտածեր էին՝ որպէս զի ի-  
րենց հպարտ համարակալին այլանդակ  
հաճոյքը գոհացընեն, կէտ առ կէտ քու  
մարմոյդ մէջ կը կատարուի. որ նաև  
հազար անգամ աւելի աղէկ է քան  
ինչ որ անոնց ամենուն չէր կրնար ըլ-  
լալ այն դէպքին մէջ, թէ և իրենց բո-  
լոր գիտութիւնը և համարակալին բո-  
լոր ստակը գործածէին:

Կ'ըսէի քեզի որ այն գիտնոց խմբին  
միջն ամենէն չարամիտը արուեստա-  
կան սիրտ մը շինելու կարող ըլլալ կը  
պարծէր. սակայն մէկ բան մ'որ ան-  
կարելի էր թէ կարենար նմանցընել,  
թէ և բոլոր իր զօրութիւնը թափէր,  
շնչերակաց ու երակաց աննման չէնքը,  
անոնց անթիւ ճիւղերուն անըմբընելի  
փափկութիւնը՝ անկարելի է թէ կարե-  
նար նմանցնել:

Թող այս հրաշալի խողովակաց վրայ  
քիչ մը խօսինք, և նախ շնչերակներէն  
սկսինք որ ամենէն կարևոր պաշտօնը՝ ի  
գործ կը գնեն:

Տեսեր ես երբեք բժիշկ մը որ իր հի-  
ւանդին երակը չօշափէ: Փնտոէ քու-  
ձեռքիդ դաստակին վրայ, բժամատէն  
քիչ մը վար՝ տեղը կը գտնես, ու կը  
զգաս որ մատիդ տակը բան մը կը զար-  
նէ: Շնչերակ մըն է որ անկէ կ'անցնի,  
և այն պղտի զարնուածքն որ կը զգաս,  
սրտին բարախմանց համապատասխա-  
նող զարնուածքն է: Խւրպանչիւր ան-  
դամ՝ որ ձախակողմեան փորդքը, իր  
վրայ ամփոփուելով արիւնը շնչերակաց  
մէջ կը քշէ, այս շնչերակները, որոնց  
հիւսուածքը շատ առածգական է, մէ-  
կէն կ'ուռին, յետոյ կ'իջնան ու նորէն  
արեան նոր հոսանքի մը գալովը դար-  
ձեալ կ'ուռին, անանկ որ իրենց շար-  
ժումը ճիշդ սրտին շարժմանց վրայ կը  
կանոնաւորի: Իրաւ է որ այս երկու շարժ-  
մունքները հակառակ ուղղութեամբ  
կ'ըլլուին, որ է ըսել շնչերակը կ'ուռի  
երբ սիրտը կ'ամփոփի, և կ'իջնայ երբ  
սիրտը կ'ընդարձակի. սակայն այդ բա-  
նը արգելք մը չէ անոր՝ որ բժիշկը գիտ-  
նալ կ'ուղէ: Բժըշկին գիտնալ ուզածը,  
հիւսնդին սիրտը որչափ ուժով և արա-  
գութեամբ զարնելն է, և թէ ինչու հա-  
մար, քեզի մեկնել կ'ուղեմ. այս բանս  
արեան շրջանին պատմութեանը մէջ  
հետաքրքրական կէտ մըն է:

Երբ զեռ պղտիկ էիր, և շատ պղտիկ  
ըսել կ'ուղեմ, սիրելի օրիորդ, սիրտդ  
130–140 անգամ՝ կը զարնէր առ վայր-  
կեան. յետոյ այս թիւը մինչև 400 ին-  
չաւ առ վայրկեան, և ապա աւելի  
նուազ: Այսօրուան օրս չեմ կրնար  
ճշդիւ զուրցել թէ որչափ է թուոյն շա-  
փը, որ թերեւս 90 ըլլայ: Երբ աճելով  
մեծ օրիորդ մը ըլլաս, գրեթէ 80  
անգամ առ վայրկեան զարնէ պիտոր  
սիրտդ. մայր որ ըլլալու ըլլաս, մօտ 75  
անգամ զարնէ պիտոր. իսկ մեծ մայր,  
եթէ լիստուած զքեզ այդ շնորհքին ար-  
ժանի ընէ, 50–60 անգամ, և թերեւս  
աւելի պակաս ալ: 84 տարուան ծեր

մը կը յիշուի՝ որուն սիրտը 29 անգա-  
մէն աւելի չէր զարներ առ վայրկեան :

Դիտէ որ բոլոր այս ըսած թիւերուս  
գրեթէ մը աւելցընելու նայեցայ : Որով-  
հետեւ սիրտը անձնահաճ մէկ մըն է ու  
հաստատուն կանոն մը չունի : Ըստ պա-  
րագայից իր ընթացքն ալ կը փոխէ : Վա-  
խը, ուրախութիւնը, բոլոր այն կիրքերը՝  
որ զհողին կ'այլայլեն, սրտին շարժ-  
մունքները կ'երագեն կամ կը ծանրացը-  
նեն, և առողջութեան այլայլութիւննե-  
րը իր ընթացքէն կը ճանցուին՝ որ վեր-  
ջի աստիճանի կը տարբերին : Զերմի  
մէջ, օրինակի համար, որ ուրիշ բան  
չէ եթէ ոչ արեան անսանձելի ընթացք  
մը, մեծահասակ մարդիկներուն սիրտը  
անանկ շուտ կը զարնէ ինչպէս պղտի  
տղոց, և երբեմն նաև աւելի ալ արագ :  
Մէկ քանի հիւանդութեանց մէջ արիւ-  
նը մեծ մեծ ոստոստելով կը դահա-  
վիժի, ինչպէս արշաւող ձի մը . այլոց  
մէջ պղտի պղտի ցնցուելով կը վագէ .  
և այլ պարագայից մէջ, ծանրագայլ  
կ'երթայ, և իր ցնցմունքները անանկ  
տկար են՝ որ զրեթէ չեն զգացուիր :

Ուստի այս բանիս մէջ շատ թան-  
կագին ծանուցումներ կը գտնէ բժիշկը :  
Սիրտը իրեն համար շաղակրատ խորհըր-  
դական մըն է, որ հիւանդութեանց  
գաղտնիքն իրեն կը վաճառէ, որչափ  
ալ աղէկ պահուըտած ըլլան մարմնոյն  
բարակ յատակին տակը : Երբ բժիշկը  
իր մատը հիւանդին դաստակին վրայ  
կը հանդչեցնէ, նոյն բանն է ինչպէս  
թէ ձեռքը սրտին վրայ դնէր, միայն  
այսու տարբերութեամբ՝ որ աւելի զիւ-  
րին է և աւելի շուտ գործադրուելի :

Դաստակին չնչերակը, միով բանիւ,  
պղտի սիրտ մըն է, ոչ միայն անոր հա-  
մար որ մեծ սրտին ամեն շարժմանց կը  
հետեի, այլև վասն զի անոր գործը կը շա-  
րունակէ, և գործակից կ'ըլլայ արիւնը  
մինչեւ անդամոց ծայրերը քշելու, երբ  
իւրաքանչիւր անդամ որ իր վրայ կու-  
գայ ու կ'ամփոփի՝ զնոյնը կը մղէ : Երե-  
ւակայէ հրդեհի ջրհան՝ մը որուն խողո-  
վակները մղիչ զօրութեանը գործակից  
ըլլալով՝ կրակին վրայ արձըկած ջուրը

բոլոր իրենց երկայնութեամբը մղեն .  
ահա կ'ունենաս գաղափար մը այն հրա-  
շալի մեքենային՝ որ մեզի ծառայելու  
որոշուած է :

Բայց չկարծես որ դաստակին չնչե-  
րակը մասնաւոր առանձնաշնորհութիւն  
մը ունենալուն համար է որ բժիշկը  
ընտրեր են զինքը՝ հետը խօսակցելու  
համար : Բոլոր միւս չնչերակները նոյն  
բանը իրեն պէս կրնան ընել, և եթէ  
ամենը չեն կրնար երակակննութեան  
ծառայել, անոր համար է որ մարմնոյն  
խորը զետեղուած են և գիւրին չէ զա-  
նոնք գտնել ու շօշափել :

Դիտէ մէյմը քու մայրդ երբ արկղ  
մը կը կոխէ : Ինչ որ մասնաւոր կեր-  
պով կը վախնայ որ չըլլայ թէ աւրուի,  
խնամքով մը մէջ տեղուանքը կը դնէ,  
որ այնչափ աւրուելու վտանգի մէջ  
չըլլայ : Աստուած ալ չնչերակաց նկատ-  
մամբ նոյն բանը ըրեր է, որոնք վերջին  
աստիճանի ենթակայ են վտանգուելու .  
մինչդեռ երակները որ գժրաղդ դէպքի  
մը աւելի կը դիմանան, թոյլ տուեր է  
որ ազատ մորթոյ տակէն պտըտին :  
Միայն թէ երբ ոսկորները բոլոր տեղը  
գրաւելով մինչեւ մորթին կը մօտենան,  
ինչպէս կը հանդիպի դաստակին վրայ ,  
չնչերակը կամայ ակամայ բռնադա-  
տուած է երեսանց քալելու, և այն ա-  
տեն կրնանք մատուցնիս վրան հանգ-  
չեցնել :

Բայց կան նաև ուրիշներ՝ որ մի և  
նոյն պարագայի մէջ կը գտնուին, ինչ-  
պէս է ոտքին չնչերակը : Այլ երեա-  
կայէ մէյմը որչափ տհաճելի բան կ'ըլ-  
լար՝ եթէ բռնադատուած ըլլար մէկը  
կօշիկը հանել՝ ոտքը բժշկին ձեռքը տա-  
լու համար :

Ասանկ չէ քնքաց չնչերակը՝ որ ա-  
կանին քովիչն կ'անցնի : Այս ետքինս  
կրնայ քննութեան ծառայել, և քեզի  
խորհուրդ կու տամ այսպիսի փորձ մը  
անոր վրայ ընելու, երբ ինքնիրենդ  
զարկդ գիտելու փորձութիւն զգաս :  
Միւսմէն աւելի գիւրին է զայս գտնել,  
և իր զարնուածքը աւելի զգալի է :  
Բայց թէպէտ և այդ ամենայն արդար

է, 'ի վերայ այսր ամենայնի բժշկի մը համար լաւագոյն է հիւանդը ձեռքէն բռնել քան թէ զլիսէն : ինչպէս կը տեսնաս այս բանը պարզաբար պատշաճութեան գործ մըն է :

Հիմա կ'ուղեմ գլխաւոր չնչերակները ճանչցնել քեզի, և հասկցնել թէ ինչ կերպով զարիւնը մարմնոյն մէջ կը բաշխեն :

Զախակողմեան փորգին իւրաքանչիւր անգամուն ամփոփուելով՝ բոլոր քշուած արիւնը՝ մէկ հատիկ մեծ խոզվակի մը մէջ կ'անցնի որ արմ կ'ըսուի : Այս արմ խողովակը նախ դէպ 'ի վեր կ'ելլէ, յետոյ ինք իր վրայ կը ծուի, և այս ծուութենէն, որ կոր արմին կ'ըսուի և եպիսկոպոսական գաւազանի կորացած ծայրին շատ նման է, թէ աջ ու թէ ձախ կողմէն ճիւղեր կ'ելլեն, որ արիւնը՝ երկու բազուկները և գլուխը կը տանին . այս չորս ճիւղից ծայրերուն ցնցմունքներն են՝ որ կը զգանք մատով երկու դաստակաց և երկու քնքաց վրայ :

Արմը մէյ մ'որ վերին ծառայութիւնը կ'ապահովցնէ, անկէ ետև դէպ 'ի վար կը խոնարհի կ'իջնայ : Սակայն կրնաս ըմբոնել թէ որչափ կարեոր բան էր որ այս մայր չնչերակը, որ բոլոր մարմնոյն սնուցիչն է, ամեն ձախորդ դիպուածէ ապահովցած ըլլար : Մէյ մ'որ արմը կը տրուի՝ մահը անվրիպելի է . նոյն բանն է ինչպէս թէ զլուխոդ կտրէին . անոր համար ալ լաւագոյն տեղին իրեն պահուած է, այսինքն ամենէն ապահովը : Անշուշտ գիտես թէ ինչ է այն՝ որ ողնայար և նաև ողնական սիւնակ կ'ըսուի, որովհետեւ տեսակ մը սիւնակ կը նմանի, որ շատ մը մէկմէկու յարեալ պզտի ոսկրերէ ձեսցած է . և այս պզտի ոսկրերը են ողունք : Շօշափէ զայն մէյ մը որ տեսնես ինչպէս ամուր է, և որչափ քիչ վտանգի մէջ այն՝ որ անոր ետեի զին ապահովցած կը գտնուի . այսպէս ուրեմն գիտցիր որ արմին ալ տրուած պատմէշը՝ այս ողնայարն է : Արմը՝ վար որ կ'իջնէ, սրտին ետեսէն կը սահի, և ողնական սիւնակին ինք .

զինքը տալով՝ մինչև երիկամունքը վար կ'իջնայ : Հոն, ինչպէս ըսենք, անվտանց գելի է . ուստի և գրեթէ չկայ օրինակ մը՝ որ արմին վրայ վէրք մը պատմէ . անոր համնելու համար անանկ մէկ հարուածի մը պէտք կայ, ինչպէս խաչակրաց ժամանակը կու տային, մարմինը երկու կիսելով : Արմը այն ատեն բնականապէս բոլորին կրածը կը կրէր, և դժբաղդաբար՝ անոր վրայ խօսք ընել չէր ըլլար :

Սեղանը ձուկ մ'որ տեսնելու ըլլաս, խնդրէ որ քեզի մէջտեղի փուշը ցուցընեն : Այս ինքը ձկան ողնական սիւնակն է, որ քուկինիդ ալ գաղափար մը կըրնայ տալ, վասն զի մի և նոյն սկզբանը վրայ չինուած է : Փուշին երկայնութեամբը սևկակ թել մը կը տեսնես . այս թելն է արմ չնչերակը :

Արմը իր ճամբան շարունակելով՝ ամեն զին շատ մը չնչերակներ կը բաշխէ, որ արիւնը մարմնոյն ամեն մասին մէջ կը տանին : Երիկամունքն որ կը հասնի, երկժանի մը կը ձեսցնէ . երկու մեծ ճիւղ բաժնուելով նորէն իջնալը կը շարունակէ, իւրաքանչիւր ճիւղը մէյմէկ կողմը, մինչև երկու ոտից ծայրը :

Ինչպէս կը տեսնես, սիրելի դու, այս ամենը զիւրին է ըմբոնելու ու չեն մոռցուիր : Մէկ մեծ երկժանի մը՝ որուն երկու վերջաւորութիւններն ոտից ծայրը կը լմըննան, իսկ իր կոթը վերէն կորածն կը ծուի . այս կորածնէն չորս ճիւղ կ'ելլեն՝ որ երկու թևերը և զլխուն երկու կէսը երթան . այս է բոլոր պատմութեան լրումը : Սակայն իրը բոլորովին տարբեր կ'ըլլար եթէ ուղենայի ճիւղերուն վրայ մանր խօսիլ :

Ասոնց նկատմամբ՝ բոլոր անցեալ, ներկայ և ապառնի ճարտարապետք իւրենց պարտութիւնը կը խոստովանին :

Մարմնոյդ վրայ ինչ տեղ կ'ուղես ընտրէ և ամենէն բարակ ասեղն որ կրնաս զտնել մէջը խոթէ, այս խայթուածքէն ինչ պիտոր ելլէ :

— Շնորհակալ եմ ըրած հրաւերքիդ . պէտք չունիմ ատանկ բան մը փորձելու որ ստրվիմ թէ արիւն կ'ելլէ :

— Շատ շուտ կ'ըսես այդ բանը, օրիորդ. սակայն երբեք դու քեզի հարցուցեր ես թէ ի՞նչ ըսել է այդ մարդուն կանխաւ գիտցածը՝ թէ ի՞նչ և իցէ տեղ խայթելով արիւն կը հանէ։ Այդ բանը ըսել է որ մարմնոյդ վրայ չկայ և ոչ ասղի մը ծայրին լայնութեամբ տեղ մը՝ որ իր արեամբ լեցուն խողովակը չունենայ. վասն զի եթէ մէկ մըն ալ ըլլար, ասեղը առանց խողովակը պատուելու կ'անցնէր. և առանց արիւն հանելու։ Եւ հիմա հաշիւ ըրէ որչափ տեղ կայ քու մարմնոյդ վրան, վերէն ՚ի վար առնելով, ուր ասղի մը ծայրը կարենայ հանգչիլ. և այս ամեն կէտերը հաշուելէդ եսքը, չկարծես որ արեան խողովակներուն թիւը իմացած կ'ըլլաս։ Անոնց բաղդատելով՝ ասեղը անձեւ սեպ մըն է, որ անցած ժամանակը ոչ թէ մէկ՝ այլ հազարաւոր կը պատոէ։

Ասիկայ քեզի քիչ մը դժուարին կ'երենայ, անանկ չէ. սակայն թողինծի որ յանդուգն ըսածս արդարացնեմ։ Ասղի մը ծայրը շատ նուրբ է. բայց այն մէկն որ առանց ակնոցի չիկրնար տեսնալ զայն, ըսել է թէ շատ պակասաւոր աչք ունի։ Արեան խողովակներուն վերջին բաժանմունքները, աշխարհիս ամենէն աղէկ աչքերը, նաև քուկիններդ ալ, կարող չեն տեսնալու, այնպէս նուրբ են։

Ատոր վրայ կը զարմանանա. բայց այս ամենը ոչ ի՞նչ է։

Թերեւս լսած ես մանրադէտ գործին, այն հրաշալի մեքենայն՝ որուն միջոցաւ առարկայք ըստ պիտոյից, հազար անդամ, հարիւր հազար անդամ, միլիոնաւոր անդամ, աւելի մեծ քան ի՞նչ որ են՝ իրապէս կը տեսնուին։ Մանրադէտով, հարկ չկայ ըսելու, կրնան տեսնուիլ այդ խողովակները՝ որ աչքը տեսնալ չիզօրեր։ Սակայն ափան. մի և նոյն ժամանակ այս ալ կը հասկըցուի որ ասոնք չեն ամենէն վերջի բաժանմունքները։ Այս խողովակները, որ մեղի անտեսանելի են, զարձեալ ուրիշ խողովակներու կը բաժնուին, անոնք ալ նորէն ուրիշներու, և այսպէս հետղինետէ, և վերջապէս . . . մարդ մանրադէտով ալ

բան չտեսնար, և ՚ի վերայ այսր ամենայնի ստորաբաժանումները միշտ կը շարունակուին։

Յօժարակամ կը լսեցնէիր քու զարմանքիդ աղաղակը այն հազարաւոր խողովակաց նկատմամբ՝ որ ասեղ մը անցողաբար կը պատոէ. եթէ միլիոնները ըսած ըլլայի՝ զեռ վատահ չէի ըլլար բոլոր ճշմարտութիւնը ըսած ըլլալու։

Սակայն կրնաս ըմբռնել թէ արեան ըրած արուեստին համեմատ, եթէ մեր մարմնոյն մէջ հիւլէ մը ըլլար՝ ուր չկարենար արիւնը հասնիլ, այդ հիւլէն չէր կրնար սնանիլ. բայց ի՞նչ կ'ըսեմ. մնանիլ. այդ անընդունելի ենթազրութիւն մըն է. այդ հիւլէն գոյութիւն ունենալ չէր կրնար, վասն զի արիւնն է որ բերեր է զամեն հիւլէները։

Արդ արեան անդգափի խողովակները, մազատեսակ կոչած են, մազը օրինակ առնելով. վասն զի առջի գիտունները, որ և ոչ մտքերնուն կ'անցունէին այն հրաշալիքները որ մանրադէտը օր մը մեղի պիտոր յայտնէր, ուրիշ լաւագոյն բան մը չէին կրցած գըտնել անոնց նրբութեանը գաղափար մը տալու, բայց եթէ զանոնք մազինմանցընելով։ Թերեւս մոդքերնին զրած ըլլային որ անով մեծ պատիւ մը ըրած կ'ըլլային անոնց. սակայն քու խարտեաշ պղտի մազերդ, որ նաև շատ նուրբ են, մազատեսակաց հետ որ բաղդատուին, որ քու մարմնոյդ ամեն մասանց մէջ կ'երթեեկին, մալուխ են, և հաստ մալուխ, աղէկ ըմբռնէ։

Դիտէ հիմա որ այս մազատեսակ շնչերակաց իւրաքանչիւրը, մեծերուն շարունակութիւնն ըլլալով, հարկաւորապէս կը բաղկանայ երեկ միջէմէջ անցած պատեաններէ, որոնք լաւ կը տեսնուին քիչ մը մեծկակ տրամազիծ ունեցող շնչերակաց վրայ. այս պատեաններուն մէջը արիւն կայ, և այս արեանը մէջ երեսունի չափ մեղի ծանօթգոյացութիւններ, առանց մեղի անծանօթ եղածներու վրայ խօսք ընել ուզելու. անով կրնաս սկսիլ գաղափար մը ունենալ այն զարմանալեաց վրայ՝ որ

քու մարմնոյդ իւրաքանչիւր պղտի փըշ-  
րանքի մէջ հաւաքուած են, որչափ ալ  
պղտի փշրանք կարենաս երեակայել:

կը շարունակուի:

### Ա.Ռ.Ա.Խ.ՕՏԵՍԱՆ ՊՏՈՅՑ ՄՐ.

Ի՞նչ գեղեցիկ առաւօտ . օդ չնչելը՝  
հեշտութիւն մըն է: ի՞նչպէս կապուտ  
է երկինքը, և ի՞նչպէս անուշ օգը . ի՞նչ-  
պիսի անուշաբոյր հոտ կ'ելլէ գար-  
նանային խոտերէն ու ծաղկած ծառե-  
րէն: ի՞նչ ներդաշնակ խաղերով այն  
թռչնիկը՝ սիրտը ուրախութեան սաս-  
տիկ ծանրութենէն կը թեթեցնէ:

Կան յիրաւի ամպեր, սակայն արեսուն  
լոյսը ալ աւելի է . կայ ցաւ, բայց ամեն  
բաժակի մէջ բալասանի կաթիլ մը խառ-  
նած է: Ապականիչ հրեշտակը մեր սե-  
մին վրայէն կ'անցնի. բայց և այնպէս  
իր թեսին աղմուկը գեռ անհետ չեղած,  
փրկիչը կը հասնի:

Ահա խեղճ կոյր մը՝ որ արկուն ջեր-  
մութեամբը կը ջեռնու, և լոիկ ձեռքը  
երկնցընելով՝ անցւորին կը պաղատի:  
Հովը անուշիկ մը անոր սպիտակափայլ  
մազերովը կը խաղայ: Խորշոմեալ դէմ-  
քին վրայ ժպիտ մը կը փայլի. վասն զի  
թէպէտ և աչքերը չեն տեսներ, 'ի վերայ  
այսը ամենայնի կը զգայ որ սառեցուցիչ  
ձմեռը լմընցած է, և զիտէ որ ծաղկըները  
կը ծլին, որովհետեւ արեւելքի անուշ հո-  
վը կու գայ, որուն յանձնած է Աստուած՝  
որ չորս դին անոնց բոյրը տարածէ: Ան-  
ցւորներէն ոմանք հետաքրքրութեամբ  
անոր կը նային. այլք Ղետացիին նման...  
ճամբուն մէկալ կողմէն կ'անցնին...:  
Բայց կեցիք . ահա կնիկ մը կը մօտե-  
նայ. հագուստը պարզ է ու թեե-  
րուն վրայ կողով մը կը վերցընէ: Երե-  
սին վրայ բարի և գորովագութ մօր մը  
երեսոյթը կը նշմարես . և շտապելով ա-  
նանկ մը կ'երեցընէ՝ ինչպէս թէ կ'ա-  
ճապարէ իր անպաճոյց տնակը հասնե-  
լու, որ իր ներկայութեամբը ոչ միայն  
կը փառաւորի՝ այլ և կ'երջանկանայ,  
Այս կնկանս համար կեանքը լի կ'երե-

նայ քաղցրութեամբ: Ահա տեսաւ աղ-  
քատ ծերը, և աչքերը՝ անոր վզէն կա-  
խուած գրուածքին վրայ կը տանի՝ ո-  
րուն վրայ կոյր եմ գրուած է: Ո՞հ, ի՞նչ  
կ'ըլլար եթէ այս քաղցր արևոն պայ-  
ծառութիւնը, եթէ անոր գեղեցկու-  
թիւնը խաւար դառնար: Ի՞նչ կ'ըլլար  
եթէ իր տանը սիրելիներուն կերպա-  
րանքն իր սուր աչքերէն բոլորովին  
ծածկուէին: ի՞նչ կ'ըլլար՝ եթէ և արևուն  
պայծառութեամբ լուսաւորուած եր-  
կրին վրայ՝ առանց առաջնորդի մը չկա-  
րենար պտըտիլ: Բայց ահա կողովք գե-  
տինը կը դնէ, և արցունիքը սրբելով՝  
մաշած գրապանին մէջ դժուարութեամբ  
շահած գրամը կը փրնտուէ. ահա ծերուն  
ձեռքը կը դնէ՝ ու ցաւակցութե սրտով  
զայն սեղմելով, մէկ զի կ'ելլէ կ'երթայ:

Խեղճ բարտիմէոս . կարող չըլլայ պի-  
տի երբեք այն բարերար գէմքը տեսնե-  
լու՝ որ այնպէս զթով իր թշուառու-  
թեանը կը ցաւակցի. սակայն սրտին  
խորէն կը զգայ իր ձեռքին անանկ սր-  
տանց սեղմուիլը, և կարծես թէ արե-  
ւուն նշոյլը աւելի պայծառ կը նշմարէ,  
քաղցրաշունչ հովին ալ աւելի անուշ  
կու գայ իրեն, այն բարեկամական ցոյ-  
ցին պատճառաւ, և կենաց դառնու-  
թիւնն ալ՝ խեղճ կուրին՝ դարձեալ քաղ-  
ցրութիւն կը փոխուի:

Ի՞նչպէս արագ այն նաւակն զջուրը  
կը պատուէ. տես այն տղայն ալ ի՞նչպէս  
զուարժ ձեռքերը մէկմէկու կը զարնէ,  
մինչդեռ ճերմակ փրփուրը երկու կողմը  
կը կիսուի, ու կը քալէ՝ ի՞նչպէս թէ  
կեանք ունենար: Նաւակին վրայ աշխա-  
տութենէ յոդնած մարդիկ կան՝ որ ի-  
րենց անպաճոյն տուները կը դառնան.  
զբօսամէր կանայք ալ կան՝ որ քաղ-  
քին զուարժութիւններէն խոնչ իրենց  
բնակարանը հասնելու կը փութան:

Այլ յոդնած դաղրած կնիկ մը կամըրը  
ջին վրայ վեր վար կը քալէ. զիրկը տղայ  
մըն է կը վերցընէ, անանկ հիւծեալ ու  
տկար, որ եթէ սե ու խորունկ մէջը  
մտած աչքերուն անդադար շարժմունկը  
չըլլար, պղտի դիակ մը պիտոր կարծը-  
ւէր: Մայրը՝ քաղքին աղմկաւոր փողոցի